

Ինդ մեր անցցեն այլք աձիւն, զերդ առ ափամբք նոր ալլք .
 Եւ մեք՝ այլուր խընդրիցեմք ժամանակի չափս եւ, տիք,
 Դբրու անշարժ առեալ կայս յայլոց յառիլ փոփոխմունս .
 Եւ զարմանամք զի ամք սուղ զմեօք երագեն յանցեալ կոյս՝
 ՚լըստեալքս ի սահուն մակոյկ կենցաղսյս :
 Խսկ դու, ով մեծ, ում երկինք ըզհարկ գիտեն արժանիս
 Եւ զքեւ յածին զիլ ի զլոր դարուց ի մնայլ հովանիս,
 Ար զի յալիս անդ ծըմանց ժամանակին դու բազմիս
 Դբրեւ ըզժայու լուսարձակ՝ մոլորելոց յարտուղիս,
 ՚Բեզ ցանդ ուղղեալ զիւրեանց զեկ, թէ եւ ամբաւ տարակայ .
 Ռաբէ երկիր այնքան վէս՝ զի զքեզ կարծեաց պարագայ,
 Եւ սուղ իւր զաւուրց գիլս՝ նա քեզ հաշուեայ :
 ՚լըսեմդ ընդ դարս որ այսքան արգահատեր մահացուին
 ՚Վեր քան ըզբնաւ նախատինս դու եւ զպատիւ իսկ նոցին,
 Եւ յայսմհետէ եւս, արփի, լուր մինչ կարդայ ըզքեզ յոյս,
 ՚Մինչ յըստուերաց անդ թափի նախաբորբոքդ ի քո լցս,
 ՚Յորժամ ի կորդ ապալեր քո հաւատովք տայ զսերմանս,
 ՚Մինչ յերկարեւ խընդրէ զբոց ծրագին զոր նա կոչէ կեանս,
 ՚Օի յոր գնայ զուղւոյն կասկածէ սահմանս .
 ՚Լյո՛ զուղւոյն, զի կարես, պարզեա զնըսեմ աղջամուղջ,
 ՚Օի մի նա գայթ ի գայթի գնայ կեղակարծն ընդ կամուրջ .
 ՚Նալեալ ըզդիւն, վեհ արփի, փըթթեա շուշանս եւ ըզվարդ,
 Եւ տուր ծառոց գետեզեր հովանիս խիտ ի սաղարթ .
 ՚Օի ի ծաղիկն՝ առօրեայ տեսցէ եւ զինքն իւր ըզդիւք,
 ՚Ու ի ստուեր ծառոյն՝ թէ եւ հեշտքն աստ ունին մութ եւ ըզսուք,
 Եւ քան ըզսերեւ թօթափին անշուք :

Հ. Խ. Գ.

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Հերտէր զերմանացին : (Ցես երես 5)

՚Նշալէս անցեալ հատուածին մէջ ը-
 սինք, ՚լդրազպուրկ քաղաքին մէջ ազքի
 հիւանդութիւնը զայրացաւ ՚Ներտէրի
 վրայ . որով հարկ եղաւ որ բաժնուի
 հոն ՚Նոլշդայն-՚Այդին իշխանէն : ՚Ներ-
 տէր շատ տակնապալից ու ցաւագին օ-
 րեր անցուց այս քաղաքին մէջ . սակայն
 մեծ քաջութեամբ ու անխոռվ հաստա-
 տութեամբ ազքին վիրաբուժական բը-
 ժըկութիւններուն համբերեց . իսկ
 ընդհանուր հիւանդութեան միջոցը՝ իր
 զգացած նեղութեան ուժէն խիսա ու
 զայրացկոտ բնաւորութիւն մը առած

էր : ՚Եետ երկարատե դարմաններու՝
 ՚լդրազպուրկի երեւելի վիրաբոյժը յու-
 սահատեցաւ ՚Ներտէրի ազքին բոլորո-
 վին բժշկուելուն վրայ : ՚Ներտէր հա-
 մակամութեամբ լսեց այս լուրը . թէ-
 պէտ և իր հիւանդութեան անցնելուն
 շատ կը փափաքէր անոր համար ալ, ո-
 րովհետեւ չէր ուղեր ասանկ պակասու-
 թեամբ մը ամուսնանալ այն աղջըկան
 հետ, որուն նշանուած էր :

՚Նոլշդայն իշխանէն բաժնուելովը՝
 ՚Ներտէր առանց պաշտօնի մնաց, ու հի-
 ւանդութեան ծախքերուն պատճառաւ՝
 կարօտութեան մէջ ինկաւ : ՚Լյո ա-
 տեններս (1771 տարւոյն) ՚իբրէի զօ-
 րավար կոմնը ՚Նորդուկալէն կը դառ-
 նար . ասիկայ արդիւնաւոր ու հանձա-
 րաւոր մարդիկներու մէր ունենալով

Հերտէրը քովը կանչեց, ու Պուքպուրկ քաղաքին մէջ իր պղտիկ ալքունեացը քարոզիչ դրաւ : Հերտէր Պուքպուրկի մէջ մատենագրութեան ու գեղարուեատից վրայ շինած զրուածքներէն մեծ մասը լմբնցուց, ու հոս սկսաւ Տեսունեանք զիմաստասիրութենէ պատմութեան հարդիութեած ըստած հոյակապ զրուածքը : Խոյն քաղաքին մէջ եղած ատեն ուրախալի լուր մը առաւ, որ իր ճառ զժագմանէ լողուաց զրուածքը Պիեռլինի Ճեմարանէն պսակուերէ . և զարձեալ հոս Ֆլաշլանտ աղջըկան հետ ալ կարգուեցաւ, որ Հերտէրի աջքին հիւանդութիւնը բանի տեղ չսեպեց :

Դամանակ անցնելէն ետքը՝ ելաւ Հերտէր Պուքպուրկէն Աէդդինկէ քաղաքը գնաց աստուածաբանութեած վարժապետ ըլլալու համար : Բայց իր սխերիմ հակառակորդները իրեն վրայ չարախօսութիւններ ընելուն՝ սկսաւ տարակուսելի ըլլալ Հերտէր. անոր համար հարկ եղաւ որ առաջ խիստ քննութիւն մը ընէ : Վակայն քննուելէն առաջ 1776 տարւոյն յանկարծակի Ալմար կանչուեցաւ ալքունեաց քարոզութեան պաշտօնը առնելու համար, և հասարակաց դպրոցներուն վերատեսուչ դրուեցաւ . Հերտէր այս դպրոցներուն վերաբերեալ շատ զեղծմունքներ կարգաւորեց, և խել մը վարժոյներ հաստատեց :

Ունէ որ մէկը Հերտէրի զրուածքներուն բազմութեամն ու նիւթերուն ազուրութեանը միայն նայելու ըլլայ, կը զարմանայ ու կը մակաբերէ թէ ինչպիսի մեծ մարդ եղած պիտի ըլլայ : Իր մահուընէն ետքը Հայնէ ու Յովհաննէս Դէորդ Ահւլէր բարեկամները իրեն բոլոր գործերուն տպագրութիւնն ըրին . և որպէս զի կարգ մը դնեն այն չափ բազմաթիւ զրուածքներու, իրեք դաս բաժնեցին զանոնք . Ա, գրականութեան ու գեղարուեստից վրայ գրարածները . Բ, կրօնից ու աստուածաբանութեան վրայ գրածները . Գ, փիլիսոփայութեան ու պատմութեան վրայ գրածները : — Բաաջին դասէն են

այս զրուածքները . Հապուածք ՚ի Ալրայ նորոյ գերմանացի գրականութեան, Անդառադ հնաբանականն, Վեպի Սիտի, Ընթերցուածք, Աստիք, Դիցանակ բանաստեղութեան, Ճառ ՚ի Վերայ Ասիանու, Ճառ զադէցութեանէ գեղրուեալից և գիտութեանց, Ճառ զադապմասաց աղոհանութեան ճաշակի, Զգերմանական լողուէ, Զառընչութեանէ գերմանական գերմութեան ընդ Արևելքացն և ընդ Յունաց, Զէիրատութեանէ կամականական լոտին դպրութեան ՚ի նոր գրահանութեան Գերմանիոյ, Թարգիմանութեան յունական ծաղկաւաշից, Թարգիմանութիւն Որաբեայ, Պէրսէսսի, Պինդարեայ, և այլն . Տեսութիւնք զադալիական և զանցիացի գրականութեան, Պատմառք զանազանութեան ճաշակի աղցաց, Ճառ զժագմանէ լողուաց, Պատմութիւնն և քննութիւնն բանաստեղութեան և գծագրութեան, Զարութեալից ՚ի Գերմանիա . Ադրաստէ, օրագիր իմաստասիրական, արուեստական, բարոյական և գրագիտական, Յ հատոր :

Լյոկրորդ դասէն են . Քարոզչ, Թուղթի զաստուածաբանութեան, Մէնութեան Երգոց Երգոյն, Յայտնութեան, Բացայայտութեան Նորոյ Կրակարանի յաշերց արևելքան առանդութեան և նորոց գիտից, Ճառ զեշերերգութեանէ Եբրայեցաց . Ճառ շիրտոյն Աստուծոյ, Ճառ զնակնի շեշից հարդիութեան :

Լյոկրորդ դասէն են . Ասերակն Պէրսեպոլիսայ, Օժուղիս շյառաջարիմութեանէ հարդիութեան, Օժուղիս շլիքնողայ, և զնելիքուղը, Սոփրոն համ հաւաքունի դպրոցական կանոնութեան ճառակի, Համարդինութեան զանութեանէ բանին, Գայլիկնի, Յաղագու Վակին, Տեսութիւնք զիմաստասիրութեանէ պատմութեան մարդիութեան, Պատմութիւնն և ոգի Եբրայական սերբութեան, և այլն և այլն :

Ունէալէտ այս ամէն զրուածքներուն մէջ Հերտէր իրեն մտաց զօրաւոր ու խորունկ փիլիսոփայութիւնը, իր ունեցած հմտութիւններուն նոխութիւնը, իր հանրագիտակ հանճարը, բանաստեղծական աշխոյժը, իր հնոց գրականութիւնը ախորժող ճաշակը կը ցուցընէ, սակայն ասոնցմէ երկուքը զիմաստապէս իր երևելագոյն երկասիրու-

թիւններն են, որ են Տէսութիւնն զիաստասիրութենէ պատմութեան հարդիւթեան և Պատմութիւն էբայական ռէրթութեան ըսուածները : Ի՞նչինին մէջ զեռ մարդուս պատմութեանը չմտած՝ մեր քնակած երկրագնտին պատմութիւնը կ'ընէ Հէրտէր : Գրուածքին այս մասը վառվուուն բանաստեղծութեամբ մը զարդարուած է . մատենագիրը հոս մեծ քնապատում մը ու մեծ նկարիչ մը միանցամայն կ'երեայ : Հէրտէր քնութեան ներդաշնակութիւնները ու այս ներդաշնակութիւններուն ունեցած նախախնամուկան վախճաննը կը յայտնէ : Ծնկոց ու կենդանեաց պատմութիւնը առջենիս կը դնէ , անսոնց՝ ծրերու , տեղեաց , օդի ու մարդուս հետ ունեցած վերաբերութիւններովը : Կիւթին մէջ՝ այն իմացականութեանը կը նայի , որն որ կը կառավարէ զանիկայ . իսկ մարդկութիւնը՝ այն ապագայովը կը մտածէ , որ իրեն խոստացուած է : — Ծուսական քննութենէն կ'անցնի Հէրտէր մարդուս քննութեանը , և մարդկային գործողութիւնները բնութեան ազգեցութենէն ծագել կու տայ : Կիւթականին ըրածներգործութիւնը բարոյականին վրայ՝ տեսնելէն ետքը , բարոյականին առ նիւթականն ըրած ներգործութիւնը կը ցուցընէ , այն գերագոյն ու զօրաւոր ներգործութիւնը , որուն որ կը սեփականէ Հէրտէր մեծ ժողովուրդներ ու մեծ մարդիկներ հանելը : Կախարհքիս բազմաթիւ գարերուն միջոց մարդկային ազգը մարզողներուն հետ միանալով , հնութեան աւերակներուն ու յիշատակարաններուն մէջէն՝ մարդուս կատարելականութեան յառաջադիմութիւնը կ'երեցընէ , իր խորունկ հանձարովը իրուել լուսատու ջահ մը մտնալով այն խաւարին մէջ . ժամանակին սե քօղին մէջ պատած կորսուած իսել մը հին ժողովուրդներ՝ իր երեակայութեան ու իր մարդկութիւն սիրող փիլխոփայութեան ուժովը կը կենդանացընէ , և կը ցուցընէ որ ասնը քաղաքականութեան աւանդը մէկմէկու յանձնած են , իրարմէ ետև անընդ-

հատ ու առանց իրենց գիտնալուն՝ ընդհանուր յառաջադիմութեան աշխատելով , և իրենց բարձրանալու ու իյնալու ժամանակներովը՝ աշխարհքիս ճակատագիրներուն կատարուելուն օգնելով :

Դակ Պատմութիւն էբայական ռէրթութեան ըսուած զրուածքին գալով , նախ մէյ մը Հէրտէրի ասոր վրայ ինչպիսի եռանդեամբ աշխատիլը տեսնենք զիտնոյ մը վկայութեամբ . Ո՞ւլէր գերմանացին , որ քանի մը ամսուան համար Հէրտէրի քով եկեր էր , զարմանալով անոր այն աստիճանի նոյն նիւթին վլրայ բորբոքելուն՝ ասանկ կը գրէ . “ Ու երեւէք պիտի մոռնամ այն Հէրտէրը , ինչպէս որ այն ատեն տեսայ : Կը մոածութիւնները նահապետաց ու մարդարէից վՃիւններովը միայն կ'իմացուեին . Ուրբ Գրոց ամէն մեծամեծ գաղափարները անդադար իր աչքին առջենէն կ'անցնէին , նաև իրեն քնոյն ժամանակն ալ : Ո՞անաւորապէս Հյորը կը զրաւէր կը յափշտակէր զինքը . և երեսը այս ազնուական վշտագնելոյն գանգատները ինձի կ'արտասանէր , աշուշները արցունքով կը լեցուէին . . . Ո՞յս զրուածքը կրօնական բանաստեղծութեան , պատմութեան ու փիլխոփայութեան մէջ տեղ բան մըն է , և կարծես թէ կը կենդանացընէ ու կերպարանք կու տայ մեր նախնի նահապետաց լեզուին , անոնց՝ Ո՞ստուծոյ , արարչութեան , երկնից ու գժոխոց վրայ ունեցած գաղափարներուն , և այն ամենայն առակայից վրայ , զորոնք Հէրտէր կը սեպէ թէ փոփոխակի ազգաց զգացման , երեւակայութեան ու բանավարութեան առջենէն կ'անցնին : Ո՞յէ որ ուղենայինք ամէն բան ըսել այս զրուածքին վրայ , շատ երկայն պիտի երթար նիւթերնիւ : Ո՞յսչափ միայն ըսենք , որ Հէրտէրի համձարը Ո՞վլսեսի վրայ շատ կատարելութեամբ փայլեցաւ . ինչպէս որ էր Ո՞վլսէս՝ Ճիշդ անանկ կը ցուցընէ , այս ինքն մարդկային օրինագիրներու մէջ իբրև ամենէն մեծը , ամենէն մարդասէրը ու ամենէն աւելի ռամկա-

պետականը . իբրև մի միայն արժանի մարդը՝ Աստուծմէ մասնաւոր յայտնութիւն առնելու . իբրև դիւցազուն մը այն ամենայն արխութիւնը զգեցած , որ հարկաւոր է այս յայտնութիւնն ՚ի գործ դնելու համար . իբրև վսեմ ու վեհ բանաստեղծ մը , որ իրեն աշխուժին առաջնորդ առած է զարդարութիւն , զբանն ու զբարոյականը . Այս գիրքը շատ հաճելի անցաւ ամենուն ու ընդհանուր համբաւ մը առաւ . որովհետեւ ասոր մէջ Հերտէր ամենուն սրտին կը խօսէր , և մանաւանդ ցաւերու ու վշտաց մէջ տառապեալներուն , ցուցը նելով անոնց զգայուն խօսքերով՝ Կախախինամութեան հսկողութիւնը այս պիտեաց վրայ : Իբրև մատենազբական յարգ ալնայելով , թող այս գրուածքին ուրիշ բազմաթիւ ձիրքերը՝ Հերտէր Աստուածաշնչի բանաստեղծութե՛ վրանմական բնականութիւնը , ծանր պար զութիւնը , վեհ մտածութիւնները և իւրաքանչիւր ժամանակի ու տեղոյ յարմար տուած վառվուուն գոյները շատ աղէկ դուրս կը ցատքեցընէ : — Հերտէրի այս Պատմութեան եբրայական ժերմութեան գրուածքին օրինակը անկէց ետքը շատերուն սրտին մէջ անշինանելի եռանդ մը բորբոքեց երբայական լեզուին ու բանաստեղծութեան վրայ , որով շատ հետեւողներ ունեցաւ . բայց մէկը չեղաւ որ իրեն հասնի :

Այսպէս գեղեցիկ երկասիրութիւններ հանելուն համար՝ գերմանացի երեւելի մատենագիրները զարմանքով կը նայէին Հերտէրի վրայ , և բոլոր Կերմանիա մեծ յարգութեամբ զինքը կը պատուէր . Պաւիերայի կայսրընտիրն ալ ազնուականութեան պատիւ տուաւ իրեն ու իր սերնդեանը , և Այսմարի գուքսը բարեկամ՝ կ'անուանէր իրեն զՀերտէր : Պակայն սիսերիմ թշնամիներ ալ շատ ունեցաւ , որոնք երկար ժամանակ ջանք ըրին ամենայն կերպով որ իրեն համբաւը նուազեցընէն : Հերտէր սաստիկ կը վշտանար այսպիսի թշնամութիւններէ . և իր բնական մաղձուութիւնը այս պատճառաւ աւե-

լի զայրանալով . միանգամայն միացած իր ուսումնական սաստիկ աշխատութեանը ու կենաց պիտոյքը ձարելու հոգին հետ՝ ջղային հիւանդութիւն մը պատճառեց իրեն վրայ : Խյել մը տարի այս հիւանդութիւնը քաշելէն ետքը , նց տարուան հասակին մէջ վախճանեցաւ Այմարի մէջ 1803 տարւոյն դեկտեմբերի 18ն : Այմարի գուքսը այս իրեք բառերը փորագրել տուաւ իրեն գերեզմանին վրայ . Լոյ , Սէր , Ճշմարդութեան :

Հերտէր թէստէտ շատ շնորհալի կերպ մը չունէր , սակայն քաղցրութենէ ու վայելութենէ ալ զուրկ չէր . և իր կերպարանքն ալ իրեն կերպերուն կը նմանէր : Ինսաւորութք հաստատուն բան կ'ուզէր Հերտէր . անոր համար ցուցամոլութեան ու անարդիւն մնապարծութեան սաստիկ հակառակ էր . Խյօսակցութեան կերպը շատ զօրաւոր էր , անսանկ որ ո և իցէ մարդու վրայ մեծ ազգեցութիւն կ'ընէր . և իրեն հետընտանութիւն ընելը շատ օգտակար էր , որովհետեւ միշտ նոր տեսութիւններով ուսումնական բաններու վրայ կը խօսէր , որով կը լուսաւորէր զմարդ : Իոլոր կենացը մէջ իր ընտանեաց ու իր բարեկամներուն միշտ սաստիկ ու ձշմարիտ սէր ցուցուցած է . իսկ Համանի մահուանը վրայ որ և իցէ անձէ մը և որ և իցէ կերպով չմիմիթարուեցաւ . Համանի գերեզմանին հետ , կ'ըսէր , բարեկամութեան աշխարհը ինձի համար գոցուեցաւ . . . : Այսնաւոր իրեն ուսումնական վիճակին գալով՝ իր դըրսուանց կերպը հանդարտ էր , բայց սըրտին մէջ անմեռ տենչ մը կը բորբոքէր մտաւորական շարժմունք մը տալու գերմանական ազգային զրականութեանը , որն որ արդէն սկսեր էր , և որուն Հերտէր օգներ էր իր յօրինած ընտիր գըրուածքներովը . միանգամայն ոչ միայն զրականութեան , այլ ընդհանուր գեղեցկին վրայ խորամուխ քննութիւններ կ'ընէր :